

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՐԻԱՅ,”

ՀԱՅԵՐԵՆԻՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԵԹԵՐԹ

12. ՅԱՐԻ — 1922

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

ՄԵԽԻԹԱՐԻՏԵՆ ՄԻՔԵՐԵՆՈՒԹԵՆԸ ԿՈՂՄԵՆԷ Ի ՎԻԵՆՆԱ

աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասերներու

Այս տարուան բաժանորդագիրն է ամէն երկրի

համար ֆր. 30.—:

Մեր հասցեն

Rédaction de la Revue „HANDES AMSORYA“
Vienne (Autriche), VII/2 Mechitharistengasse 4.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ՝ ՕԳՈՍՏՈՍ—ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Ակինյան Հ. Ն.: Թէոդորոս Ապիկուռա եւ
Նանա Ասորի Հայաստանի մէջ եւ Նանայի Յովհաննու մեկ-
նութեան հայերէն թարգմանութիւնը. 417:

Կոզեան Հ. Ս.: Մակարայեցոց Բ Գրքին հայերէն թարգմա-
նութիւնը. 424:

ՊԱՏՄԱԿԱՆ — Բասուրանի Եղիա Ս.: Հայոց յետ աղերսանողքեան
պատմութիւնէն հատակտորներ Ամանունի քով: 435:

Սայիգիան Ներսիս Վ.: Բաբելոնեան Ոսկեփորիկէն հայա-
պատկան էջեր. 445:

Երեմեան Ա.: Զահարիանայի ժողովրդական բանասիրու-
թիւնը. 452:

ԳՐԱԿԱՆ — Թորգոմ Եպիսկոպոս Գորշակեան՝ Յուդակ
հայերէն ձեռագրաց Ս. Նշանի վանուց Ի Սեբաստիա. 461:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ — Վարդանեան Հ. Ա.: Յիշատակ դատակըն-
քոց Գործիայ եւ Շմոնի վկայից. նոր ու ցանցաւ բառերու
ուսումնասիրութիւն. 471:

Գաբրիէան Կ. Բաղարմնական Նշմարներ. 484:

ՀԱՆՈՍՈՒՄԱԿԱՆ — Սեթեանց Մեսրոպ Հ.: Երբի՞մ Մարտի-
րոսի Զոռայեցոյ Ի յԱզա Հնդկաց. 486:

ՀԱՅԵՐԵՆԱԿԱՆ — Ամառեան Հ. Բ.: Հայերէնէ տառադարձուած
բառերը օտար լեզուներու մէջ. 494:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Baumstark Dr. Anton: Geschichte der
syrischen Literatur mit Ausschluss der christlich-palästini-
schen Texte (Հ. Ն. Ա.). 505:

ԱՅԼԵՆԱԳՐ. — 1. Բասմաճեան Կ. Յ.: Ապուսայիդ բժիշկ. 507:

— 2. Պալիան Տրդատ Եպ.: «Կատմութիւն Յովն իմաս-
տասիրաց», մատենին առաջին տպագրութիւնը 1696 թն.
508: — 3. Հ. Ռ. Բ.: Լիակատար Յուդակ հայերէն լեզ-
ւոյ գիրքը. 518:

„HANDES AMSORYA“

Monatsschrift für armenische Philologie

XXXVI. Jahrgang — 1922

Herausgegeben und redigiert von der

Mechitharisten-Kongregation in Wien

unter Mitwirkung zahlreicher Armenisten.

:- Preis dieses Jahrganges Fr. 30. - . :-

Unsere Adresse:

INHALT: AUGUST—SEPTEMBER

LITERATURGESCHICHTE — Akinian P. N.: Theodor Abu-Qara
und Nana (Nonnos) der Syrer in Armenien und die armen-
nische Uebersetzung des Kommentars zum Johannes-Evan-
gelium von Nana. 417.

Kogian P. S.: Die armenische Übersetzung des II. Buches
der Makkabäer. 424.

GESCHICHTE — Kassuni E. S.: Fragmente aus der nach-
alexandrinischen Geschichte Armeniens bei Anonymus. 435.

Sayighian N. V.: Mitteilungen aus Babylon: Genealogie der
Familie Hermeth. 445.

Eremian A.: Die armenische Volksdichtung in Tehaharmahat
(Persien). 452.

BIBLISCH — Guschakian Th.: Katalog der armenischen Hand-
schriften des Klosters Sourb Nsehan in Sivas. 461.

PHILOLOGIE — Vardanian P. A.: Acta sanctorum confessorum
Guriae et Shamoniae in armenischer Übersetzung. (Ein Bei-
trag zur armenischen Lexikologie.) 471.

Gabikian K.: *Uchmar* und *Uerthenavor*. 484.

ALTERTUMSKUNDE — Seth M. H.: Das Grab des Martiros aus
Djulla in Agra (Indien). 486.

PALEOGRAPHIE — Adjarian H. J.: Die Transkription im Alt-
armenischen. 494.

REZENSION — Baumstark Dr. Anton: Geschichte der sy-
rischen Literatur mit Ausschluss der christlich-palästini-
schen Texte (P. N. Akinian). 505.

ALLERLEI — 1. Basmadjian K.: Abusaid der Arzt. 507.
2. Palian T.: Die erste Ausgabe der sieben weisen Meister
vom Jahre 1696. 508. — 3. P. R. K.: Ein vollständiges Ver-
zeichnis der armenischen Zeitungen. 508.